


## ԿՐՈՆԱԿԱՆ

ԼԵՂԻ ԺԳ ՔԸՀԸՆՆԱՑՊՊԵՏԻՆ ՆԻՐ ՄՇԶԱ-  
ԲԻ ԾՐԸՆԵԼ

Ամսոց 20ին լեւև ժգ. Սրբազն քա-  
հանայապետը լի օծովթեամբ շղթարկեական մը  
հանեց, որով արեւելեան եկեղեցները միու-  
թեան կը հրաշիք ամէն գժուարութեաներն  
հարթելով։ Դաստուած ծերունի հօտապետին  
սադանաց լիով կատարում կը մաղթենք ի  
սարգաւառաճութիւն քրիստոնէութեան եւ յօգուա-  
ժամանակին ընկերութեան, որ անկրօնական եւ  
անիշխանական յուղունքներով կը տառապի։



## ԳԱՎԱՎԱԿԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վյեհան, 30 Յունի, 1894։

Ամսոյս սկիզբն հասարակութեան մուգրութիւնը զրաւած էր Ներուպայի զանազան տէրութեանց դահլիճներուն իրար յաջորդող տագնապը։ Գաղղան նոր կազմած էր իր դահլիճը Տիւփիյի նա-  
խագահութեամբն, որ Մայիսի 31ին խոր-  
հրանցիցին ներկայացաւ։ Պոլիկարփոյ մէջ Կրէով չկարենարով դահլիճ մը կազ-  
մել հշխանն այս գործը Սթորյուրովի յան-  
ձնեց, որն որ յաջորդութեամբ գլուխ հանեց  
եւ Մայ. 31ին նոր դահլիճը ներկայա-  
ցուց իշխանին։ Սթանկուրովինն հրաժարա-  
ման օրէն Սովիա յուրման մէջ էր։  
Սթամպուրովինն կողմանակիցներն բազմու-  
թեամբ իշխանին պալատը զացն ի  
նպաստ հրաժարեալ պաշտօնէին ցոյց  
ընելու համար։ Հակառակորդներն այս  
տեսնելով իրենք ալ նոն վագեցին եւ  
երկու կողմանակցութիւնները կուրի բրո-  
նուեցան. գորաց միջամտութիւնը միայն  
զանոնք բաժնեց եւ ցրուեց. բայց փողոց-  
ներն ի կողմն եւ հակառակ ցոյցերու տե-  
սարան եղած էին։ Ուստիկանութիւնը միջամուլովինն կողմանակցութիւննէն ըլլա-  
լով հակառակորդներէն, զիսաորաբար  
ուսանողներէն քանի մը հոգի բանտար-  
կեց. հակառակորդներն ոստիկանութեան  
վրայ յարձակեցան եւ արինանդութեան

աղջեւն առնելու համար գործը միջամուխ  
եւաւ, բանտարկեալներն արձակեց եւ  
սատիկանութիւնն անզործ ըրաւ։ Նաեւ  
Պոլիկարփոյ բանի մուլիք քաղաքներու  
մէջ այս երկու կողմանակցութիւնները  
իրարու հետ զարնուեցան. բայց նոր կա-  
ռավարութիւնը կազմուերն այս խո-  
փութիւնները դադրեցան. Սթամպուրովին  
հրաժարական պատճառն ան էր, որ անոր  
հակառակ կողմանակցութիւնն երեւելապէս  
զորացած ըլլալով Սթամպուրով կ'ուզէր  
զանոնք մեծագոյն հասութեամբ զապէլ։  
Իշխանն ուղից կարծիք ունէր, աեթ մեղմ  
կառավարութիւն մը կ'ուզէր զամանքը  
գոյացընելու համար, եւ ասկէց ծագեցաւ  
տագնապը։ Իշխանն իսկոյն կալմանու-  
թեալ նորմէս Սետրապութին ու քանի  
մ'ուրիշ բանտարկեալներ արձակեց եւ  
առաջին անգամ ըլլալով պուլկարական  
սինողն ունենորութեան ընդունեցաւ  
որով կուրին այ իրեն վաստրեցաւ։ Այս  
վնանմական գործին համար  
իշխանն Պուլկարփոյ ամէն քաղաքներէն  
շնորհաւորութիւն ու շնորհակալութիւն  
ընդունեցաւ։ Բայց իշխանն Սթամպու-  
րովին արդինըց ընոցցաւ։ իննազիք  
թողմով զանի հասարամիւ բարեկամ եւ  
նօր քաղաքագէտ անուանեց եւ ապա-  
նուցուց թէ իր բարձր բարեացակամու-  
թեան, երախտագիտութեան եւ բարե-  
կամական յարման զգածմինքը միշտ  
պահի պահէ։

ծանուցած էինք անցած ամսոյն  
բաղարակն տեսութեան մէջ թէ չուն-  
գարից աւագանուց ժողովը կառավա-  
րութեան առաջարկած քաղաքական  
ամենանութեան օրէնքը մերժած ըլլալով  
դահլիճը որդշած էր որ նոյն ժողովին  
մէջ ներ կողմէն մեծամանութիւն մը ստա-  
նալու համար զանէն ինդրէ քանի մը  
նոր անդամներ նոյն ժողովին մէջ մնու-  
ծանելու։ Իրօք Վէքերէլ պաշտօնէից  
դահլիճէցն ամսոյս 1ին քանի մը պաշտօ-  
նակիցներու հետ Վիեննա եկաւ եւ թա-  
գաւոր-կայսեր առջեւ դրաւ, որ նախ  
աւագանուց ժողովին դատարկ մասած  
երեք աթոռներուն համար իրեն կողման-  
կից անդամներ անուանէ եւ երկորո՞ւ  
թէ աւագանուց ժողովը երկորու ան-  
գամ նոյն իննդրական օրէնքը մերժէ ինք.

թագաւոր - կայսրն երաշխաւորութիւն տայ, որ այնչափ ուրիշ անդամ պիտի մուծանէ այն ժողովքին մէջ մնչեւ կառավարութիւնը մեծամասնութիւն ստանայ եւ օրէնքն անցնի: Կայսրն երկրորդ առաջարկութիւնը ընդունեցաւ, որուն վրայ Վէքերէ ամբողջ դահլիճին հրաժարում յայտնեց բերանացի և Ֆէշթ դառնալին ետեւ գրով ալ տուա: Թագաւոր-կայսրն Խորովածասնի կուսական յանձնեց որ նոր դահլիճ մն կազմէ, բայց ասի յաջողութիւն չգտաւ: Անտեսն կայսրն Ֆէշթ գնաց եւ 10 օր ազատական կուսակցութեան պարագութենորուն հնտ բանակցելին ետեւ դարձեալ Վէքերէին յանձնեց դահլիճ կազմելու գործքը՝ երկրորդ պահանջումը միայն մէկի ճգելով: Վէքերէ յանձն տուա եւ առաջին դահլիճը նորէն հաստատուեցաւ ի բաց առնալ երեք պաշտօնեաներն, որոնք հրաժարած էին: Աւազնայ ժողովքին երեք նոր անդանութելին ետեւ ամենութեան օրէնքն երկրորդ անգամ առջեւը որուեցաւ: Այս անգամ օրինաց հակառակորդ-ներէն քանի մը հոգի պակսելով կառավարութիւնն երեք նոր անդամներուն քուէն ունենալով եւ քանի մը հոգի ալ համարելով թէ կայսրն այն օրէնքին հաւան է իրենց բուէն կողմն անոր տալով կառավարութիւնը շորս քուէ առաւելութիւն ունեցաւ եւ օրէնքն ընդունեցաւ ամսոյ 21ին:

Իուալիս աև ունեցաւ դահլիճի տաճապարք: Քրիստին դահլիճին գա՞ներդն իր պաշտօնակցիներուն հնտ տարածանութիւն ունենալով ամսոյ 5ին աւերող դահլիճին հրաժարում յայտնեց թագաւորին: Թագաւորին նուախոյ գլխաւոր բաղադրական անդամներուն իր պաշտօնակցիներուն հնտ տարածացելին ետեւ Քրիստին յայտնեց թէ հրաժարումը չընդունիր, այլ իրեն իշխանութիւն կու տայ դահլիճին մէջ պատշաճ դատած փոփոխութիւնն ընկու ։ Ուստի ամսոյ 14ին տաճանապար վերջացաւ եւ Քրիստին դահլիճը դահլիճը փոքր փոփոխութիւնն ընդունուցին նորէն ներկայացուց: Եթզ Քրիստին ամսոյ 16ին կառագով խորհրդանոցը կ'ելթար՝ անիշ-

իանականաց աղանդէն 25ամեա երիտասարդ մը փիեթրո լէկա անունով անոր վրայ ասորմանակ մը պարպեց: Քրիստին անսմաս մասով իսկոյն շարագործը ռոնեց եւ ոստիկանութեան յանձնելով հանդարտութեամբ խորհրդանցը զնաց:

Երրորդայի թաւական իրարանցուր պատճեաց Մարորոյի Միլյ Հասան Սովորանին ամսոյ 7ին հանդիպած յանկարձական մանը, որովհետեւ յաջորդութեան մասնաւոր օրէնք մը շշապարվ այն երկին մէջ եւ Սովորանին իրեն յաջորդն անուանելու ժամանակը շունենարված երբեն քաղաքական պատերազմ մը կը զախցուէր, որուն պիտի ստիպուէին ներուպայի տէրութիւնը ալ միջամուս ըլլաւ: Զօրքն անմիջապէս Միլյէին Ապատէ Ազգի սիրական որդին Սովորան ամսնաց, թէսէտ եւ երիցագոյնը չըր: Սակայն երիցագոյն երայրներն ալ զանձանշցան, նոյնպէս որոր ժողովուրդն եւ այսպէս նորու ժողովուրդն եւ պահպանական պահպանական պատճեացաւ:

Սփրիէկէ պատճառաւ ուզից ինսգիր մը յուգուեցաւ եւրոպական տէրութեանց մէջ Անգիա Բնոնկոյի տէրութեանէն որոն թագաւորը Բնոնկոյի թագաւորն է, 25 թիւմիթը երկայնածեւ երկիր մը վարձու տուա, որ իւր հարաւային երկիրը նեղոսի ակոնքներու հնտ կը միացընէ: ղետաւորութիւն ունէր Քափ երկիրը երկաթուղիք և ջրանցներով Միջերկարական ծովու հնտ կապելու: Սակայն Դաղորիա, Գերմանիա եւ նաև Բարձրագոյն Դուռն ասոր դէմ բորբքեցին, երկու առաջները որովհետեւ դաշնադրութիւն կար Քոնկոյի երկրի վրայ ամենելին փոփոխութիւն մը չընելու առանց նոյն դաշնադրութեան ստորագրութեան հաւանութեան, իսկ Բարձրագոյն Դուռն որովհետեւ այն վարձուած երկրին վրայ իրաւունք ունէր: Այսպիս իսաղալութեան սիրոյն համար վարձած 25 թիւմիթը երկրէն հրաժարացաւ:

Այսպէս իսաղալութեան հով մը կը շնչէր որոր նորուպայի վրայ՝ Սերվիսի Աղենանդը թագաւորը Կ. Փոլիս գնաց վեհափառ Սովորանին այցելութիւն ընելու, նգիտոսի փոխարքան նորուպա ուղեւորութիւն ընելու ելաւ, եթզ յանկարծ

անիշխանականաց սովորակի ոճի մը բոլոր աշխարհքը սարապիցոց եւ ընդհանութը զայրոյթը գրգոեց: Լիոն քաղաքն արուեստանանդէս մը բացուած ռվապով՝ Գանոնյ Դարլիայի հասարակականութեան գանձերնցն ամսոյս 23ին նոն զնաց զայն աշքը անցընելու: Հնու մեծ ցնութեամբ ընդունուեցան եւ 24 ին իի փոկուր քաղքին կողմնանէ իին արուած փառական մաշէն ետքը կառքը մնան թէ ասորն երթալու համար, ուր իր պատույն համար հնանդիսական ներկայացում պիտի որ ըլլար: Դեռ պայտին առջևն եղած ատեն՝ 22 տարւան երիտասարդ մը ծեռքն աղերսագիր մը կառքին մնանցաւ, վրան ելաւ եւ զաներթցուն փորը դաշոյն մը խոթեց: Անիշխապէս զանի քաղաքապէտին տոլնը տարին, բոլոր երեսելի թժիշկները վագեցին եւ կարելի դարմաններն ըրին, սակայն երեցուկը ս ժամէ ետքն կէս զիշերը երեք բառորդ անցած հոգին աւանդեց: Բոլոր Գարդիան եւ մանաւանդ Լիոն այս տիտուր լորին վրայ խորին սպոյ մէջ ընկդմիցաւ: Զարագործ՝ Քաղերին ծովաննի Սանմի անոնուլ իտալացի մը, իսկոյն ձերքակարուեցան եւ ժողովորդը զանի պատառ պատառ պիտի որ ընչել եթէ ոստիկանութիւնը վրան չհասնէր եւ ծիաւոր պահանորդաց օգնութեամբը կատողած ժողովրդեան մէջէն մեծ հոտարութեամբ բան շոտանէր: Սատի Գանոնյ 1837 ին Օգոստ: 11ին ճնած Մ'ծ յեղափոխութեան յաղութիւնները ծրագրու եւ կարգադրու Գանոնյին թոռն էր: Նկը անխոնջ գործունէութեամբն, հանմարովն եւ ուղամանութեամբն հասարակականութեան մուադրութիւնն իրեն գրաւեց, զանազան պաշտօններէն անցնելուն ետեւ կրէվին զաներթցութեան ատեն եւելմուից պատուեայ եղած էր, եւ երբ կրէվի ինկաւ՝ 1887 ին Դեկտ. 3ին 616 քուէով (833 քուէսերն մէջէն) անոր յաջորդ ընտրուեցան եւ եօթու տարի անստգին կառավարութիւնն մը վարեց: Առաջիկայ Դեկտմբերին իւր իշխանութեան ժամանակը լրանար պիտի եւ խօսք կար նորէն ընտրուելու, սակայն ինք ծանուցած կ'ըլլայ, ոմանց թէ այս երկրորդ ընտրութիւնն յանձն պիտի շառնուէ:

Ամսոյա 27ին կը սօրէն ետքը՝ ծերա-  
լուտիք եւ խորհրդանցիք անդամները  
վերսայը ժողովցան Հասարակապետու-  
թեան նոր գեներեցու ընտրութիւնը կա-  
ռարելու համար։ Առաջին քուէարկու-  
թեան մէջ Քաղիմիք Փէրիէ 845 քուէի  
թէշէն 451, բուլ ընդունեցան եւ ժողովա-  
կաններէն ու հանդիսատեսներէն ցնծալից  
համար արութեամբ Գաղղրական Հասա-  
րակապետութեան Դաներէց ողջունեցան,  
իսպան ընկերապարական յեղափոխա-  
կանները գոճ շնորհաւ։ Ժան Փոլ Քաղիմիք  
Փէրիէ Լուի Փիլիպին համբաւադր պաշ-  
ուուին թողոք՝ 1847 ին նոյ. 8 ին ծածէ,  
ու 20 տարիէ վեր խորհրդանցիք անդամ-  
թը։ 1890 ին խորհրդանցին երկրորդ  
գանձերէցն եղաւ, անցած տարի Պլուրէին՝  
ստացին զաներեցուն անկմանէն ետքն  
նընք անոր տեղին անցաւ։ Նոյն տարին  
Երեսմիքերին մէջ ակամայ պաշտօնէցից  
անձերեցութիւնն ընդունեցան, որից ան-  
գած ամիս հրաժարվացաւ։ Դաղորիայի  
այժմեան ամենամեծ քաղաքական է  
հասարակապետական հասարակապետական  
սերէն, լի հմտութեամբ եւ գորաւոր կամ-  
ուռը, որով կը յուսացնու, թէ անհշանան  
կաններն իրենց շափու մէջ պիտի կարե-  
ալայ բռնել։ Կըսուի թէ Պիրուոյի պիտի  
անմտուի որ նոր դանիմ մը կազմէ։

ԳՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՕՒՍՈՒՄՆԱԿՑՈՆ

ՄԱՏԹԵԱՆԳՐԱԿԱՆ – Փեթթէր եւ Տիմ Հայոց ազգային երգենքը. 197: – Զենոդ Գևակայ նոր օրինակ մը. 200: – Սեպունդոյ իմաստաէր. 203: ՀԵԿՈՒԾՈՒՆՎԱԿԱՆ – Հայկական յառուկ անուսանը. 208:

891 b b E 81-8

Աշխարհին կործանումը. 225:  
ԿրօնԱՎԱՆ - Լեռն ժի քահանայապետին նոր  
շղաբերականը. 226:

Digitized by Google

ՀԱՏԱՐԱԿԻՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒ ԽՄԲԱՎԱՐԾ

## Հ. ԱՅՓԱՅՏԻ Վ. ՊԱՐՈՆՅ